

## ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ



1. Արտուր որ վերէն վար կըթռչի : — 2. Վայրի արտօւա : — 3. Տորդիկ (արտօն գուշու) : —  
4. Սարեակ (գարա թաւուգ) : — 5. Արտուր կամ Աբեղաձագ (չայլք գուշու), և իր բոյնլ :

## Արդուութ :

Ես գեղեցիկ ձայնեղ թռչունը՝ ամէն թռչուններէն առաջ կըսկսի երգել, ու աշխատասէր երկրագործին աւետիս կուտայ որ գարունը մօտեցեր է. օգուն մէջ թռչելու ատեն անոյշ ձայնով կերգէ, ու որչափ որ բարձրանայ՝ այնչափ ձայնը կուժովցընէ, այնպէս որ երեքն աչքդ չկրնար զինքը տեսնել, բայց ականջդ գեռ իր ձայնովը կըզմայիլ : Ի բարուտը իր բոյնը գետնի վրայ կըդնէ՝ աւելի կամ պակաս խորունկ ծակերու մէջ. խիստ քիչ կըպատահի որ բոյնը ծառի ճիւղերու վրայ դնէ. բոլոր վրան գլուխը հողով ու փոշիով ծածկել կըսիրէ. պոչը ամենեին չարժեր, խիստ արագ կըքալէ, ու հողին վրայ կըփնտռէ իրեն կերակուրը, այսինքն ՃՃիներ, որդեր, և աւելի հնտեղէններ՝ որ կեղուելով կուտէ<sup>1</sup> : Տարին մէկ անգամ կըփոխէ իրեն փետուրները : Կատ սիրուն է արտուտին թռչիլը . գրեթէ շիփշիտակ գետ ՚ի վեր կըքարձրանայ կրկին և կրկին, շատ անգամ ալ կիս կլոր ձեւրով կըթռչըտի, և օգուն էն բարձրերը կելլէ . վար իջնալու ատենը սովորաբար կամաց աձեւ կըթռչի. բայց երբոր գիշակեր թռչունէ մը վախնայ, կամ երբոր իր ընկերը զինքը կանչէ, ան ատեն ուղղահայեաց կիջնայ շիփշիտակ, այնպէս որ կարծես թէ քար մըն է խողով : Ինտանեցած արտուտը հանգիստ ու երկար կապրի . միայն թէ պէտք է մէծ վանդակի մէջ պահել, որպէս զի համարձակ շարժելու

<sup>1</sup> Կերենայ թէ ասոր համար տաճկերէն շաց գուշաւ ըսուեր է. մեր արքան բառը ուր և ուրիշ բառերէն ելած կրնայ ըլլալ. լատիներէն Alauda ալաւտա անունն ալ մեր բառէն առնուած . թէ պէտքատինացւոցմէ ոմանք կըստուգաբաննեն իրենց բառը a laude Dei, զի ՚ի գովչուր Արքունացոյ . ուստի լինեսս ալ կըսէ . «Ուղղահայեաց առեալթռչըս, թեատարած ընդ օգս ճախրէ, և պարուն էրգանէ զգուշանութեան . ահա կրկնէնա և երեկինէ զիւրն նիւիւ, նիւիւ, նիւիւ» :

տեղ ունենայ . վանդակին տակը սընտուկի պէս պէտք է ընել ու մէջն աւազ լեցընել, և ամէն անգամ որ աղտոտի՝ պէտք է փոխել : Խրեն կերակուրի համար որ և իցէ հնտեղէն աղեկ է, զի ցորեն, գարի, վարսակ, և այն . բայց կորեակ տալը աւելի աղեկ է . նայելու է որ առանց խոտեղէնի ալ չմնայ, ինչպէս է վայրի հազարը, Ճարճրուկը, և մանաւանդ կաղամթը որ շատ կըսիրէ : Ի բարուտին նոր ձագերն ալ կրնան աղեկ պահուիլ՝ թէ որ բաւական թեաւորուած ըլլան . իրենց կերակուրը պիտի ըլլայ սոխակի որդ, Ճանձ և ուրիշ ՃՃիներ . իսկ երբոր կըսկսին կտցել ան ատեն կրնայ տրուիլ իրենց մաի կտորուանքով խառնած ՃՃի ու կորեակ : Չորս կամ հինգ հաւկիթ կունենայ արտուտը՝ մոխրագոյն, սև բծերով, և էգը մեծ հոգ կըցուցընէ ասոնց վրայ : Չմեռը սաստիկ կըգիրնան արտուտները, ու կըսկըսին ասդիս անդին խումբ խումբ պտըտիլ . ասանկ ատեն որսորդները տեսակ տեսակ կերպեր կըքանեցընեն զիրենք բռնելու համար, որոնց մէկն ալ աս է . օգը պարզ եղած ատենը որսորդները հայլի մը կառնեն հետերնին, որ երկըթէ թելի մը վրայ հաստատուած ըլլալով՝ ուղած կողմէ կըդառնայ, երկուք ալ պզտի արտուտ որ երգեն : Խրբոր արեւուն լսուը հայլիին մէջ կըզարնէ ու փայլելով կըցոլայ, արտուտները խաբուելով քովը կըժողլուին . ասանկով շատը մէկտեղ գիւրաւ կըքըռնուին հոն մօտ տեղ մը զրուած ցանցերուն մէջ :

Ի բարուտին տեսակները շատ են . բայց ամէնէն հասարակը Ի քեղուկ կամ Ի քեղաձագ ըսուածն է . ասիկայ գլխուն ետելը փետուրէ կատարք մը ունի որ ուղած ատենը վեր վար կըչարժէ . բնութեամբ խիստ զգաստ ու արթուն է, անոր համար դժուար կըքոնուի :

Ա այրի արտուտը, որ անտառի արտուտ ալ կըսուի, առջինէն աղուոր

է . կուրծքն ու փորը գեղին՝ սև սերծերով . գլուխն ու կոնակը սև : Այսուն էգէն ասով կըտարբերի որ ձերմակ փետուրէ կատարք մը ունի , ու գլուխը աւելի մեծ է . ձայնը սոխակի ձայնին շատ կընմանի : Այսիկայ ընտանեցընելն ու մեծընելը խիստ դժար է : Այս սիրուն թուշունին ստորագրութիւն լմընցընենք գեղեցիկ պատմութեամբ մը որ հիմակուան երեւելի մատենագիրներէն մէկը կըպատմէ , բնական գթութեան՝ ու աստուածային նախախնամութելը շատ աղեկ օրինակ :

Դեղի մը մէջ երկու աշխատաւոր գրացիներ կային , երկուքն ալ տղոց տէր . մէկը անդադար մտմտուք կընէր , թէ ես հիւրնդնամ կամ մեռնիմնէ՝ տղաքս ով պիտի հոգայ . աս հոգը սրտին որդ մը եղած էր : Իր գրացին մտքէն ալ կանցնէր աս մըտմտուքը , բայց անիկայ խելքով կըմտածէր թէ Այտուած որ կըհոգայ իր ստեղծուածները , անշուշտ զիս ալ իմ տղաքս ալ ձեռքէ չթողուր . ասով իր սիրտը միշտ ուրախ էր : Այրոր օր մը մէկալ գեղացին տրտում տխուր կաշխատէր իր արտին մէջ , տեսաւ որ երկու արտուտ մացառներուն մէջ կըմտնեն ու կելլէն . մօտ գնաց , նայեցաւ տեսաւ որ երկու բոյն կայ քովէ քով , երկուքին մէջ ալ շատ մը նոր հաւկըթէն ելած ձագեր , որ գեռ փետուր ալ չունին : Դարձաւ գեղացին իր աշխատանքին , ու ատեն ատեն կըդառնար կընայէր արտուտ ներուն որ անդադար կերակուր կըբերէին իրենց ձագերուն : Ո՞յսմալ յանկարծ ուրուր մը կիշնայ ան կերակուր բերող արտուտներէն մէկուն վրայ , կըզարնէ ճանկը , կառնէ կըտանի խեղձը : Դեղացին սիրտը կըկարտի աս բանիս վրայ . անշուշտ հիմա պիտի կորսուին կըսէ ան ձագերը առանց մօր . ես ալ մեռնիմնէ այսպէս պիտի ըլլայ ուրեմն իմ զաւ կըներուս : Այս մտմտուքով ան օրը աւելի անհանգիստ կանցընէ , գիշերն

ալ չկրնար քնանալ : Այրկրորդ օրը արտը երթալու ատենը “ Այրթամնայիմ կըսէ , ան խեղձ ձագերը ինչ եղան . անտարակոյս շատը մեռած են .. : Ո՞տենայ տեսնէ որ ողջ առողջ ու զուարթ են , կըզարմանայ կըմնայ մարդը . աս բանիս պատճառը իմանալ ու զելով կըպահուը քիչ մը ատեն կըկենայ , մէյմալ տեսնէ որ երկրորդ բոյնին մայրը՝ իր ձագերէն ետքը ան խեղձ որբերուն ալ կերակուր կըբերէ : Այս ատենը կըզմայլի աստուածային նախախնամութեանը վրայ , ու իրիկունը կերթայ իր դրացին ալ կըպատմէ տեսածը : Այսաքինին կըդառնայ , “ Կայու փուծ տե .. , զը անհանգիստ կընես զքեզ , եղ .. , բայր , կըսէ . Այտուած իր արագածները ձեռքէ չթողուր . Այտու .. , ծոյ սիրոյն մեր խելքը չհասնիր : .. Ծոյ որ ես քեզմէ առաջ մեռնիմ , .. դուն իմ զաւկըներուս հայր եղիր . .. թէ որ գու մեռնիս , ես քուկիններ .. , ըուդ հայրութիւն կընեմ . իսկ թէ .. , որ գեռ տղաքնիս չափահաս չեղած՝ .. երկուքնիս մէկտեղ մեռնինք , գիտ .. , նանք որ երկինքը հայր մը կայ , որ .. մեզմէ լաւ կըհոգայ զանոնք .. : Ո՞արեկին ու տորդիկին վրայ ուրիշ անգամ կըխօսինք :

## ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐԱԴՈՐԾՈՒԹԻՒՆ

Պարբեռ ամսուն Քը Երիբագրծէն ու պարագանակին ընելլէ :

ՏԱՐՏՈՅՑՆ աս չորրորդ ամսուն մէջ բնութիւնը կըզուարթանայ , ու երկրագործին նոր աշխատանքներ կըբանայ : Այսեալ ամսուն մնացածները հիմա ընելլէն զատ , ինչպէս է գարնան ընդեղէնները՝ վարսակն ու գարին ցանել , պէտք է ցանել նաև մնրացորեն , ձիակորեակ , առուսյտ և այլն . արտերուն մէջի գէշ խոտերը